

ՏԱՐԱՎԱՏՈՒՑԱԾՆԵՐ

Անձառին տաճար, Բանին հաշտարար,
Գերագոյն զըսար Մարիամ, Դու յերկնից գովեալ:
Երգեն սերովեէք, Զարմանան քրովեէք [ֆրէչէք:
Էրանեալ սուրբ Կոյս Մարիամ, Ընտրեալդ ի
Թազրդ պարծանաց, Ժառանգդ աւետեաց,
Խսկուհի մաքուր Մարիամ, Լուսածին աննման:
Խորան խնդալի, Ծառ նարբնջենի,
Կաքհաւ քաղցրախօս Մարիամ, Հաւիկ սխրալի:
Զայն քո քաղցր երզի, Ղամպար բաղծալի
Ճրագ լուսատու Մարիամ, Մթթան գիշերի:
Յանթառամ ծաղիկ, Կոր զարնան փթթիկ,



ՏԱՐԱՎԱՏՈՒՑԱԾՆԵՐ

(Ի ԳՐԻԳՈՐԻՍԵ ԱՂԹԱՄԱՐԹԻՈՅ¹)

Անեղին տաճար – Բանին բարերար – Գովեալ Տիրամայր
Դու ամէն լեզուէ՛ (է՛) Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Երգեաց Գաբրիէլ – Զանեղն Մանուէլ – Էացաւ ի քէն Տիրամայր
Ընկալաւ մարմին (է՛) Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Թագաւորին մայր – Ժառանգորդ եղար – Ի քո Միածնէն հայցեա (յ) Տիրամայր
Լոյս ի մեզ ծագէ Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Խընամօք խնամէ՛ – Ծածկութին ծածկէ՛ – Կեցո՛ ի չարէ Տիրամայր,
Հովանաւորէ՛ Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Զայնիւրդ ձայնէ՛ – Ղամբարմամք վառէ՛ – Ճգնութեամք պահէ Տիրամայր,
Մեզ առաջնորդէ՛ Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Յորժամ զաս յերկնէ – Նըստեալ դատ առնէ – Շնորհօք զմեզ քաւէ՛ Տիրամայր,
Որպէս վայելէ՛ Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Զարն ի մէնջ մերժէ – Պատուեալ պըսակէ՛ – Զահ լուսոյ վառէ՛ Տիրամայր,
Ուհն որ յերկինս է, Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Սոսկալի սրովէ – Վեհ քան զքրովէ – Տօնողաց օգնէ՛, Տիրամայր,
Բամիցը լըսէ՛, Տիրամայր որ զԱստուած ծընար:
Յաւ հոգեյոյ ցըրէ – Իիւծեալ նրահուսէ – Փրկեա՛ ի վտանկէ, Տիրամայր,
Քեզ փառք ի յերկրէ, Տիրամայր, որ զԱստուած ծընար:
Ով եղանակէ – ԶՓրիզորիսն² յիշէ – ԶՓոխարէնն առցէ հատուցումն
Նա ի Գրիստոէ. Տիրամայր որ զԱստուած ծընար:

Հր. Հ. ԵՎԱ. ՓԵՂԱԿԱՆ

1. Այս Բ. տաղը կը հրատարակենք վանքիս թիւ 1330 նոտրագիր տաղարանէն. գրուած 1653 (1663)
2. 1690ին դրուած օրինակին համեմատ, վերջին տան մէջ փոխանակ «ԶԳրիզորիս» քի դրուած է «ԶԳրիզորիս»
տոնը յիշէ», որ այս տաղարանին օրինակողն է. հմմտ. յիշատակարանը զոր յետոյ պիտի հրատարակենք
հատարարական տեղեկութեանց համար.

ՆԱՇԱՏԱԿՆԵՐՈՒ ՑԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՄԵՐԳ ՄԵՌԵԼՈԿԱՆ

Ես կ'ոգեկչեմ բոլոր անոնց մահը՝ որոնք այս տիեզերքին մէջ շերիւ
մ'իսկ չունեցան, և որոնք ինկան եաթաղաներու հարուածին տակ ցեղի մը՝
որ ամենէն անասնականն է ու ըիրաք այս հոկայական երկրագունադին հրաշա-
փառ ներդաշնակութեան և հոյակապ գեղեցկութեան մէջ:

Իոր, հեթամոսակամ լայնածաւալ իրիկում.
Արեւ հեռում տակաւ առ տակաւ իր ոսկի սրտիթ. քոսորագոյն արիւմը կը ժայթքէ երկինքնի-
սու միապաղատ մեռելութեամ, ու վախկոտ շողեր ամսամմաթ տրտմութեամբ առցում՝ կ'երկնամա-
ստողերու ամդրշերիմեամ մոայլ երազամքներում:

Ապրիլեամ ամառեկիչ, մազկորիչ տուայտամքներու կը փոթորկն ամսումութիւմը ամչըպետիմ,
ու Ասելութիւմն և հեթամոս Մարդասպամութիւմը կարմիր և լարծում պատմումաններ մետած իրեմց
թիկոնի ուսերում՝ արիւմոտ ակրամերով կը պատուեմ կապոյտիմ խաղաղութիւմը՝ շերտ առ շերտ.
Ապրիլեամ դժոխամիմ, քիթախմբի և արիւմարրու հրէշթեր լիրկ և պժգալի իրեմց զլուխմերը
կը ցցի հողիթ խաւարապատ նեղբուածքներէթ, ու զագիր շրթումքներով կը չամամ լզել յոգմած և
ամոնդ մատուկներու քումը՝ որ կը հոսի խաղաղ ու երջամիկ միապաղատ կամաչի մը մայրութեամը
վրայ:

Աչքեր, արիւմով և գաշոյթի փայլատակումներով լեցում՝ կը սեւեռուիմ մարգերում մէջ ազատ-
օրէօ երազող եթերայիմ կոյսերու ապրելու շքեղութիւնն ու գեղեցկութեամը վրայ:

Ու յամկարծ, չիւսիսէմ միմչեւ չարաւ, ու Արեւելքէմ միմչեւ զըսւուտք, մոլեզմօքէմ, ամսամծ
պոոթկումներու խուլ ու մոլեկամ պայթումը կը լսուի համայնակու ամպրոպիմ:

Սարսափի ու վիշտը զեռ եղայրացած դեռ ամերեւութիւն ամբացատրելի զգայթութիւններով՝
կը պլուկի կայծակներու գալարումներում, ու կ'երթամ ինելայենորէթ փշրուիլ կաղթիմերու ամփոյթ
ու տիրակամ կեցուածքիմ յամդիմամ, աղաղակելով յոգմած և չախչախուած նեկեկամքներով «Մահ»,
Մահ...»:

Լեռ ու բլուր, դաշտ ու ամտառ կը հեւամ, կը կրիմ ամսովոր տիրակամթութեամ մը հսկայակամ
թաթիօ տակ, ու իրեմց իրամերու կը քսեմ ալէծուփ խաւարիմ մեծի թեւերում, որ կը բարձրամայ
սիջոցիմ մէջ, ու կ'երթայ զարմուկի ամտեսերու պալատմերու երկաթէ տիտանիամ
դուներում:

Ու գարծեալ կոյր ու ցմորամիտ արիւմարբութիւմը, իր բոցելէմ նայուածքները սեւեռած հե-
ռաւոր տեսնելքներու հրէշակամութեամ՝ կը կոթիթ ամտէր և ամպաշտպամ հինկերու պատերում, ու
եր կուրծքին վայրագութիւմը կը ջրէժէտ ամբորմիթ երջանկութեամ:

Բայց ո՞վ է սա նոմեստամէմ ամցող գեղեցիկ և կապուտաչուի աստուածայիմ կոյսը, որ իր
ալէծուփ վարսերը յամծած ամհիօրէթ գոռացող վայասութերում՝ կը թայի սրտատոչոր տեսա-
ռաօսերում, ու խեղդած իր կոյսի մարդկայիմ զգացումի սրբութիւնը՝ կը նեռամայ շտապով դէպի ի
խաղաղաւէտ ափումքներ... բայց ո՞վ սարսափ, անա զալարում, չղուտ, սպառմալից բազուկներ
նողէթ կը բարձրամատ ու կը շարժիմ զգայթութեամ մը ամէնէ՛ս սոսկալի տարուութեամը...».

Ու դարձեալ կոյր ու ցմորամիտ արիւմարբութիւմը, իր բոցելէմ նայուածքները սեւ-
ռաւոր տեսնելքներու հրէշակամութեամ՝ կը կոթիթ ամտէր և ամպաշտպամ հինկերու պատերում, ու
կուրծքին վայրագութիւմը կը ջրէժէտ ամբորմիթ երջանկութեամ:

Բայց ո՞վ է սա նոմեստամէմ ամցող գեղեցիկ և կապուտաչուի աստուածայիմ կոյսը, որ իր
ալէծուփ վարսերը յամծած ամհիօրէթ գոռացող վայասութերում՝ կը թայի սրտատոչոր տեսա-
ռաօսերում, ու խեղդած իր կոյսի մարդկայիմ զգացումի սրբութիւնը՝ կը նեռամայ շտապով դէպի ի
խաղաղաւէտ ափումքներ... բայց ո՞վ սարսափ, անա զալարում, չղուտ, սպառմալից բազուկներ
նողէթ կը բարձրամատ ու կը շարժիմ զգայթութեամ մը ամէնէ՛ս սոսկալի տարուութեամը...»:

Ու դարձեալ կոյր ու ցմորամիտ ամտէր և ամպաշտպամ հինկերու պատերու-
զօրութեամը, գրեթէ միւլայիմ սարսուցուցիւ արտայայտութիւններով, խոր և 22մեցուցիւ հոգեկամ
կուրծքին վայրագութիւմը լորցութեամ շրթումքներով կ'աղաղակեմ «ծւրոպաշ», նւրոպաշ...»:

Կեցի՛, ո՞վ նրանք, զեղեցկութեամ, աղաղակեմ զողեկամ զոնի կուրծքին տարուութեամ
շամ, կեցի՛, որ զիտեմք սպիտակ, քու բիւրեղամամա իմքնութիւնը, ու զարշելի փորսութիւնը
քու մարդկասերէկամ զգացումներում, կեցի՛, որ զիտեմք զեղեցկութիւնը քու շրթումքներում, որոնցմէ
բողոքի սպառմալիքի բառ մ'իսկ չելաւ մեր ամիմանալի նրկիզումիմ համար,

Անոնց ծայրը կը մարի յամկարծ, ու յոգմած յամառութիւններով կը զորիմ իրեմց նողա-
կոյսներու երկայիմ, և կատարած նույն տակաւ իրաւութիւններու պատասխան կը վրայ...»: